

ՊԱՏՄԱԿԱՆ

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏՔԷԳԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՐՋԱՆ

«Էջմիածին տղուկն է և նեղամիտ եպիսկոպոսների թիվու նքն ամրացնել» (ՄՏԵ-84): Այս ձևով «Ազատ եկեղեցականներու» մասցրդները վերջին ճիգ մը թափելով կը ջանային հարուստեղ արդէն իսկ պետութեան կողմէ հալածուած եւ ջլատուած հայ եկեղեցին, որոնց կողքին կար նաեւ «մարտնչող անաստուածներու միութիւն»ը, որ անվերապահ հովանաւորութիւնը կը վայելէր Հանրապետութեան դեպովար տարրին: Այսուհանդերձ «Ազատ եկեղեցականներ» շրջան արդարացնել պետութեան ակնկալութիւնները, աչքէ ինկան եւ տոյնհետայն կորանցուցին իրենց շունեցած վայկն ու պատիւը: Տարիներ ետք բռնագրաւուած եկեղեցիները ետ առնուեցան իրենցմէ ու յանձնուեցան իրաւատիրոջ՝ Ս. Էջմիածինի իրաւատութեան:

3407. ՎՐԱՍԱՆԻ ԹԵՄԸ

1924ին Վրաստանի մէջ փակուած էին 56 հայ եկեղեցիներ շրջանի Փոլժի, Բուժայիս, Պաթոմ, Ախալցխա, Գորի եւ Սղնախ քաղաքներուն մէջ: Վերջույս «բաստմանար տարապետական արժէք ներկայացնող եկեղեցին» Հիմնովին կործանեցին Վրաստանի համայնավար իշխանութիւնները (ՄՏԵ- 41): Միայն մայրաքաղաք Թիֆլիսի մէջ մինչ եւ 1924 կային 35 հայ եկեղեցիներ, որոնցմէ 15ը օգտուտու ամսուն բռնագրաւուեցան կամ փակուեցան: Տուեալ առեւեի վիճակին վրայ Գեորգ Ե. «տաղնապալի նամակ գրեց» Խորհրդային Միութեան կեդրոնական իշխանութեան նախագահ Ա. Ռիկովին 1925 մարտ 9 թուակիր, յայտնելով իր Հիասթափութիւնն ու ցասումը, թէ Խորհրդային օրէնքներով սահմանուած խղճի եւ հաստի սզատութիւնը, ցաւօք, Անդրբովկասում, որոշ վայրերում, վարչական միջոցներով սահմանափակումների է ենթարկուում» (Վ.Ա.Ի. 64): Կաթողիկոսը իր գրութեամբ կը յիշեցնէր Ռիկովի թէ 1923 եւ 1924 տարիներուն 56 հայ եկեղեցիներ

Վրաստանի մէջ, եւ 20 եկեղեցիներ ալ Հայաստանի մէջ բունի փակուած էին, խնդրելով միանգամայն «ստեղծել էջմիածնի վանքի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան իրաւական վիճակ», որպէսզի հայ եկեղեցին արտասահմանի մէջ իր լիազօր ներկայացուցիչներուն օրինական ուժ կարենար փոխանցել, եւ թէ «Ձեր Հեղինակութեամբ» կարելի ըլլար ներգործել Անդրբովկասի միացեալ հանրապետութեան վրայ վերաբանալու համար հայկական բոլոր եկեղեցիները Վրաստանի եւ Հայաստանի մէջ: Կատարուած այս եւ նման խնդրանքներ մնացին սպարդիւն: 1925ի Հոկտեմբերին, Թիֆլիսի գրաւուած եկեղեցիներէն մին՝ Կուկինեան թաղամասի Ս. Աստուածածինի եկեղեցին, երիտասարդական կազմակերպութեան յանձնուեցաւ որպէս հասարակելու: Նոյն տարին, պետութիւնը օգտուելով Վրաստանի թեմակալ Գէորգ արքեպիսկոպոս Ջէօրժեանի բացարարութենէն, կնքեց ստաշնորդարանի շէնքը, ուր կար ստաշնորդի բնակարանը եւ թեմական խորհուրդի ժողովարանը: Այս կերպով ստաշնորդը բունի կերպով հետացուեցաւ իր պաշտօնէն: Կաթողիկոսը «ցաւօք արտի» կը հաստատէր իր պաշտօնազրկին մէջ, թէ «չնայած եկեղեցական համայնքների բազում դիմումներին ու խնդրանքներին, փակուած եկեղեցիներով մեծ մասը ցայժմ փակուած է մնացել» (Վ.Ա.Ի. 64), խնդրելով նաեւ որ «վերը շարադրուած Խորհրդային իշխանութեան հանդէպ յոյժ բարեացակամ եւ ուղիղ վերաբերմունքով» ընթացք տրուէր թէ՛ ամենայն Հայոց կաթողիկոսութեան «իրաւաբանական վիճակի» ստեղծման, եւ թէ՛ Վրաստանի եւ Հայաստանի բոլոր եկեղեցիներու վերաբացման ի նպաստ, վերացնելով ամէն տեսակի սահմանափակում եւ ճնշում: Ա. Ռիկովէն ոչ մէկ պատասխան հասաւ էջմիածին, եւ Գեորգ Ե. հարձայութեամբ նոր գիր մը յղել ներքին գործոց նախարար Ս. Կալիսինին, խնդրելով որ իր ազդեցութիւնը ի

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏՔԷԳԵԱՆ

գրործ դեմքեր քաղաքական վարչությունաց վրայ որպեսզի բացուեն բողոք հայ եկեղեցիները եւ թղլ տղուէր որ թեմեղոտ առաջնորդները բնակէին առաջնորդարաններու կից շէնքերուն մէջ (ՄՏԵ: 44): Հայրապետին եղբորդոց նամակը եւս անդեղի մնաց: Անցան երկու տարիներ եւ 1927ին վրաստանի Հայոց թեմը թիղոսի դարձաւ «Ազատ եկեղեցականներու» սպորէն յարձակումներուն, հակառակ անոնց պարսպապահներու կարգալոյծ յայտարարութեան, միշտ Համայնալար պետութեան ուժովն ու թիղոսներովը: Նոյն տարին առաջնորդ Գէորգ արքեպիսկոպոս էջմիածին կանչուեցաւ եւ իր տեղ որպէս Հայրապետական ղխազօր ներքալացցոցիչ Բագրատ արքեպիսկոպոս վարդապետան թիղիլա դիկուեցաւ (ՎԱԽ: 106), որ իր կարգին փետրուար 26ին վրաստանի ներքին գործոց նախարարին դիմեց «թեմական պատգամաւորական ժողով հրատիղոտ թղլ տուութեամբ» (ՄՏԵ: 54): Միղրաքը կրպիտ կերպով մերժուեցաւ, ու անոր փոխարէն «Ազատ եկեղեցականներու» թղլ տղուեցաւ իրենց թեմական պատգամաւորական ժողովը գումարեղոտ: Մոյն սպորին ժողովը խոյն գումարուեցաւ մարտ 20ին, որ նոյնիակ ընտրեց թեմական խորհուրդ՝ գլխաւորութեամբ Լեւոն Ճըգնաւորեանի եւ Յակոբ Տէր Յարութիւնեանի: Վերջինս ճանմիջապէս ճանաչուեց վրաց բողշեկիկների կողմից որպէս հայ եկեղեցոտ խճական ներքալացցուական մարմին՝ անտուեղով էջմիածնի դիրքորոշումը» (ԱՆԴ): Այս տղուր իրարարձութեանց մասին ձեղոտի Գէորգ կաթողիկոս գրեց իր եղբորդ բողոքագրղղ՝ ուղղոտ ձեղոտի Հայաստանի կառաւարկութեան նախարարներու խորհուրդին, անդրադարձալով վրաստանի Հայոց թեմի դժբախտ կացութեան, ներքին երկարակողութեան եւ կանոնազանց իրարարձութեանց (ՎԱԽ: 106), մասունըղով «Ազատ եկեղեցականներու» սպորէն եւ ինքնազուտի քալը, որով «Հայոց ազղալին եկեղեցոց անջատուած եւ վարչաւանորէն ոչ

մի կապ չուեցող» մի քանի անհատներ, պետութեան երաշխաւորութեամբ, թեմական ժողով կը գումարէին «թիղիլղոտ մշտապէս սպորղ մոտ 40 թեմական օրինաւոր պատգամաւորներից գաղտնի» (ԱՆԴ): Կաթողիկոսը հիւսկիսկութեամբ կ'անցնէր թէ փոխանակ յարեղու Հայրապետահատուտ թեմի օրինաւոր ներքալացցոցիչ Բագրատ արքեպիսկոպոսի ներքալացցոցիչը, «անապաւելի կեղալով լսեղի, որ սպորղ Յին Անղրղովկաստան պետական քաղաքական վարչութիւնը» պահանջկը կը որ պրղազանը նոյն օրը երեան միկնէր ներքալացուոյ: Հայաստանի քաղաքական վարչութեան նախազահին: Հայրապետը կ'ախոտար որ Բագրատի միկնումէն անմիջապէս ետը, «թիղիլղիլի Բանղեան Ս. Գէղոց եկեղեցոմ, անջատեղներ մարտ 20ին ժողով գումարեղով ընտրեղ եւ սպորէն թեմական խորհուրդ մը, շէտեղով նաեւ որ այղ ժողովի դիկաւարներ եղեղ եւ «կրպալոյծ եղած նախկին մի կիկոտ հոգեղական եւ թեմական խորհրղից հետաքոծ մի քանի անձիկը» (ԱՆԴ 107): Նամակի վերջաւորութեան կաթողիկոսը կը ինղոյղ, որ Բագրատ արքեպիսկոպոսի թիղիլա վերաղաուուալու արղեղը վերնալ որպէսլ կրպիտալ որպէս լխազօր ներքալացցոցիչ ժողովի հրատիղեղ պատգամաւորները: Երեղու կէս ամիս պատասխանի ապաւեղ ետը, կրղովի եւ աղթնամիտ կաթողիկոսը, հակառակ քաղ լուութեան թէ՛ վրաստանի եւ թէ՛ Հայաստանի կառաւարկութեանց, յուղիս 15ի բողոքագրղով կը դիմէր կրկին Հայաստանի կառաւարկութեան խոր մտահողութիւն յայտնեղով որ իրաց այս յոտի ընթացը «վրաստանի Հայոց ընտրալձով թեմը կազմալու ձեղոտ եւ անջատեղոտ կ'առաջնորղէր Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ էջմիածնի հոգեղոտ իրաւաւորիկից» (ԱՆԴ 113): Նոյն հացիին տաղոտկէս ետը Գէղոց Ե. փոթացցոց բողոքագրղ մը եւս 12 դեկտեմբը 1928 թուակիղ, յիղեղնեղով Հայաստանի կառաւարկութեան որ «1928 թուղոց սղաւած յատկապէս վրաստանի Հայոց

S. S. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏՔԷԳԵԱՆ

Եկեղեցական կրօնական կեանքն այժմով վիճակի մէջ է: Կաթողիկոսին գրած դիմումներուն եւ խնդրանքներուն ճանդէպ եղած առն լուսթիւնը Խորհրդային Միութեան եւ Հայաստանի կառավարութեանց կողմէ արտասանքով յայտնած է նոյն ինքն Գէորգ Ե., երբ էջմփածնի վեհարանին մէջ, 1928 նոյեմբեր 11ին, Միութեան գաղտնի պատարկութեան նախագահ՝ Ս. Մելիք-Յովսեփեան, գրոյց մը ունեցած է կաթողիկոսին Հետ (ԱՆԴ 159), երբ Գէորգ կաթողիկոս ըսած է թէ «կառավարութիւնն է որ էջմփածնին իրաւաւորք է դարձրել, ամէն վիրաւորանք հասցրել, երբ էջմփածնիւ իմ գլխաւորութեամբ ամենէն ուղիղ եւ բարեացակամ վերաբերմունքն ունի Հանդէպ Հայաստանի կառավարութեան» (ԱՆԴ 160), եւ թէ ինք մեծ ցաւ կը գգար որ «մինչ այսօր ոչ պատասխան եմ ստացել եւ ոչ էլ որեւէ կարգադրութիւն եմ նմատել այդ պարզ ու աղաղակող սպորիտութիւններէն վերջ տալու վերաբերմամբ» (ԱՆԴ 161), ակնարկելով Վրաստանի թեմին մէջ երբու տարի առաջ կառուարած կանոնական զանցաւորութեանց, թեմական օրինաւոր կարգ կանոնի Հաստատման բացօղջ արգելքին եւ իստուակչութեանց: Ս. Մելիք-Յովսեփեանց առ երես ընթացք ստած է կաթողիկոսի խնդրանքին երբ պահ էր կը կարդանք կաթողիկոսին 12 դեկտեմբեր 1928ի գիրը՝ ուղղուած Հայաստանի կառավարութեան, ուր «Հոգով ուրախացանք» կ'ըսէ, «Իմանալով Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերի կոմսար Ս. Մելիք-Յովսեփեանի» ստած պարտութեան մասին, որով կը թոյլատրուէր Գէորգ արքեպիսկոպոս Չէօրեքեանին առանց արգելքի Թիֆլիս վերադառնալ եւ թեմական պատգամադրական ժողով գումարել (ԱՆԴ 165): Յայտնապէս կեծ Հաստատացումի վրայ եւ մանաւանդ նրաւոր առնելով նաեւ Վրաստանի կառավարութեան օգտաւս ամուսն տուած «մանաւորի Համաձայնութիւնը արծարծուած

խնդիրների նկատմամբ», կաթողիկոսը հայրապետական կրօնաբանով պաշտօնապէս լիազօր նշանակեց Գէորգին առաջնորդական իրաւունքներով մինչ եւ ընտրութիւնները: Սակայն այս յայտնի խաբկանք մըն էր, որովհետեւ կաթողիկոսը վշտով լսեց որ տակաւին այդ ընդ հնարաւոր շէր եւ Չէօրեքեան ստիպուած էր էջմփածնի վերադառնալ եւ սպասել «մինչ եւ որոշ Հարցեր երկու կառավարութիւնների փոխադարձ Համաձայնութեամբ լուծումն ստանան» (ԱՆԴ 166): Այս Հակիրճ եւ սովալյն սովեթական տուեալներով բացառյալ կը տեսնուի որ Վրաստանի Հայոց թեմը անցած էր ուղղակի Համայնակար պետութեան ձեռքը եւ անոր խաղաղիք դարձած: Գլխաւոր նպատակը միշտ եղած է նեմնացնել Հայ եկեղեցին, գործիք ընելով «Ազատ Եկեղեցի»ի Հերձուածողները որոնց Հայ եկեղեցոյ օրինաւոր իշխանութեան դէմ սպասամբ դիպրը լաւադոյնս կրնար արդարացնել պետութեան կարծի դիպրը Հանդէպ Մայր Աթոռի: Եթէ այս բոլորին վրայ անցնենք նաեւ ասրապիելի Հալածանքն, սերտն ու բանտարկութիւնը բազմաթիւ Հոգեւորականներու, որոնցմէ շատեր նոյնիսկ նահատակուեցան, արդէն յայտնի կը դառնար որ կրօնքն ու եկեղեցին իրենց օրինաւոր իշխանութիւններէն մեղմացուեցու վճիռը ու անոնց բունի վախճանը նպատակն էր օրտան Համայնակար դրութեան:

3408. ԱՐՅԱՆԻ ԹԵՄԸ

Խորհրդային Միութեան տիգրաբարութեան առաջին ստանաւանակին Արքայի թեմի Հայոց առաջնորդն էր Վրթանէս Ծ. վարդապետ Յակոբեան, որ 1927ին եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Գէորգ Ե. կաթողիկոսէն: Իր 1925 օգոստոս 13 թուակիր զեկրեցարով Վրթանէս Ծ. վարդապետ Գէորգ կաթողիկոսին կը հաղորդէր թեմի քաջալուած եւ կազմալուծուած վիճակի մասին, մանրա-

S. S. ՏՈՒԷՆ Ա. ՄՈՒՐԱՏՐԷԳԵԱՆ

մասնորէն տեղեկագրելով բազմաթիւ եկեղեցիներու բունագրութեամբ եւ քահանաներու դէմ յարուցուած հայածանքը: Ան յստիկանացի կը նշէր 1923-1925 տարիներու եկեղեցական եւ ծխակատարական պարտադրութեանց լրիւ դադարեցումը, «եկեղեցու զանախ: ոչ մի տեղ» չլստիլը, եւ նոյնիսկ Մենայեան եւ Զատիկի պատարագներու շնորհակցութիւնը, բոլորն ալ ի հետեւանս համայնապար կառավարութեան պարտադրանքին, սրբեղին եւ կրօնական հայածանքին (ՎԱԻ. 67): Թուելով եկեղեցիներու եւ քահանայացի վիճակը, Վրժանէս կը հաստատէր իր նոյն նամակին մէջ թէ թեմին մէջ կային մինչեւ 1925 թուականը 162 հայ գիւղեր, իրենց 138 եկեղեցիներով, որոնք «քարաւէն եւ վայելուչ» էին, եւ որոնց մէջ պաշտամունք կը կատարէին 88 քահանաներ, որոնցմէ սակայն բունի եւ կամ խիստ աննպաստ պայմաններու քերտմով 32 քահանայք «լրացրի միջոցով իրենք իրենց կարգաժող են յայտարարել» (ԱՆԴ), սակով իւրաքանչիւր գիւղի եւ անոր հոյածու քահանային անունները, որոնք «Հասարակ իրենց կողման ու եղբման, շղիմանայով արտաքին եւ նիւթական ճնշումներին, յայտարարում են որ մինչեւ օրս իսրել են ժողովրդին» (ԱՆԴ 68): Յիշեալ 32էն գառ վահճանած էին չորս քահանաներ, եւ «ձեզութեան եւ կրօնութեան» պատճառով ալ դադարած էին գործելէ 16 ուրիշներ, մինչ 9 ուրիշներ ալ ձեռնմխութեամբ էին, ընդհանուր դասալիք քահանաներու թիւը հասցնելով 68ի, յորմէք հայ եկեղեցու եւ ժողովրդի համար պէտք է համարել մեռած», ինչպէս դասնորէն կը հաստատէր Վրժանէս վարդապետ (ԱՆԴ): Այս հաշուով Արցախի ընդարձակ թեմին համար կը մնային միայն 28 քահանաներ: Թեմի քայքայման ահաւոր վիճակը կը պարզուէր նաեւ եկեղեցիներու բունագրութեան կաշտութենէն, նկատի առնելով տեղական իշխանութեանց կողմէ գրառուած մայրաքաղաք Ստեփանակերտի եկեղեցին ու 11 այլ գիւղական եկեղեցիներ եւ հնադարեան

Ամարախի վանքը: Իշխանութիւնները գրառած են նաեւ Ամարախի Ս. Գրիգորիոսի Աջը, իսաչ եր, միւռոնամաններ, շուրջառներ, ընդամէնը 33 կտոր տաքաներ, որոնց ցուցակն ալ պատարաստէր էր դժբախտ առաջնորդը (ԱՆԴ): Իր նոյն նամակի պրոթեան տարին, 1925ին, կառավարութիւնը վերադարձուցեր էր միայն Ամարախի վանքը, Դահրի եւ Նինգի եկեղեցիները: Առաջնորդը խնդրէր դիմումներ կատարած է միւս եկեղեցիներու վերստացման համար, ինչպէս նաեւ Գանձատարի եւ Ամարախի վանքերու պահպանութեան համար հողեր խնդրելով, «որոնց պատասխանը ցարդ չի ստացուել»: Հակառակ ծանր կացութեան, Վրժանէս ծ. վարդապետ աշխատած է իր շուրջը հաւաքել մնացեալ քահանաները եւ գտնէ չորս ամիս պահած է թեմին վիճակը քիչ թէ շատ տանելի պայմաններու մէջ, կազմելով թեմական խորհուրդ եւ նշանակելով իւրաքանչիւր շրջանի համար հոյածուր հովիտներ: Ան կրցած է վերադարձուած Ամարախի վանքին համար վանաւայր մը նշանակել: Թեմական խորհուրդին մէջ առած է հինգ ազդեցիկ աշխարհականներ՝ Աբրահամ բէգ Հասան Զպպեան, Յովհաննէս բէգ Մելիք Քարամեանց, Նիկողայ Սարոխանեանց, Առաքել Բարաբովեանց եւ Խորով Յովհաննիսեանց: Առաջնորդը կրցեր է նոյնիսկ շրջապայի Խաչէնի, Զրաբեդի եւ Վարանդայի գիւղերը, քարոզեր է յանուն Մայր Աթոռի ու կազմակերպել հոգեւոր հանդէսներ (ԱՆԴ 69), եւ ուր որ պատարաստէր է «ամէն տեղ էլ գոհացուցիչ թոով հաստացեալ ժողովուրդ էր եղել»: Վրժանէս ծ. վարդապետ իր նոյն գիրը կը փակէր հաղորդելով կաթողիկոսին որ 1925 օգոստոս 29ին թեմական պատգամաւարական ժողով մըն ալ հրախցած էր Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցուց մէջ (ԱՆԴ): Յարաբեդաբար քարոզք այս վիճակը չարունակուած է Արցախի մէջ մինչեւ 1927, երբ Վրժանէս առաջնորդի գրած մէկ այլ տեղեկագրէն, 1927 մարտ 16 թուակիր,

S. S. ՆՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԳԵԱՆ

ուղղեալ Լեոնային Ղարաբաղի ներքին գործոց նախարարին, յայտնի կը դառնար թէ իշխանութիւններ արգելք չեն եղած որ ինք եւ քահանաներ այցելեն բոլոր եկեղեցիները, պաշտամունք կատարողով եւ Աւետարանը քարոզելով (ԱՆԴ 101): Նոյնով կրթած է քահանաները տեղափոխել սոսկ ծուխէ ծուխ եւ անոնի քահանայ շունչեղ գիւղերու հոգեւոր կարիքներուն: Ամէն ինչ սակայն կատարուած է «տեղական իշխանութեան կանխօրօք թոյլտուութեամբ, որին պէտք է ներկայացուի եւ օրակարգի խնդիրները» (ԱՆԴ 102): Արցախի թեմը սակայն չուտով կը վերադառնար իր դժբախտ օրերուն: Վրթանէս եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստացած էր 1929էն առաջ, եւ իր ուղղած 1929 փետրուար 11ի գրութեամբ կը տեղեկացնէր Գերագոյն Հողեւոր Խորհուրդին իր թեմի վանքերու, եկեղեցիներու եւ քահանաներու վիճակի մասին: Ըստ տրուած 1929ի վիճակագրութեան, Արցախի թեմին մէջ կային 18 վանքեր, որոնքմէ խնամքով պահուածները միայն 7 էին, այսինքն, Գանձասարի, Երեք Մանկանց, Ամայաթի, Ս. Յակոբայ, Ինն Մասանց, Ս. Գևորգի եւ Ս. Ընտղեանց վանքերը, որոնք ունէին իրենց յատուկ վանահայրերը: Իսկ մասցեայ 11 վանքերը կը մնային անտէր եւ հնաբնորոթիւն չկար գտնուէր կորուստէ փրկելու: Թեմին մէջ եկեղեցիներու թիւը 112 էր, ջրուած 164 հայ գիւղերու մէջ: Մինչեւ 1929 փետրուար 1 պետութիւնը գրաւած էր 79 եկեղեցի, Երտնք վեր եւ անուէլ ամբարտառի, իրճիթը կ՛մերցարարահի, դպրոցի եւ շտեմարանի»: Եկեղեցիներէն վեցը կիսուէր մնացած էին, եւ մնացեալ 27ը փակուէր վառարկին մէջ էին: 1928ին թեմին մէջ կը գործէին 91 քահանաներ, որոնքմէ երեքը վախճանած էին, եւ 11ը լքած էին թեմը եւ տեղափոխուած այլ թեմեր: Իսկ 1929 փետրուար 1ի սոււեայ նկատով կորագործող եղած էին 62 քահանաներ, Արցախի թեմին մէջ ձգելով միայն 22

քահանայ, «որոնք ծայր ստոիճան յուսահատ վիճակում են» (ԱՆԴ 172): Վրթանէս եպիսկոպոս կը փակէր իր գրութիւնը բնակով որ «խիստ ծանրանում է նաեւ իմ վիճակը ամէն կողմից», այն աստիճան որ զինք պետութիւնը Շուշիի բանտը կ'առաջնորդէր ուր եւ հիւանդ կը մնար 1930 փետրուար 7էն մինչեւ 1932 յունուար 1: Բանտէն 1930 նոյեմբեր 22ի իր երկտողով Մայր Աթոռէն նիւթական նպաստ կը խնդրէր (ԱՆԴ 224): Երկու տարի Շուշիի բանտը մնալէն ետք Գերագոյն Հողեւոր Խորհուրդը Հայաստանի Հանրապետութեան քաղաքային վարչութեան կը դիմէր որ այլեւս բանտէն ազատ արձակին հիւանդ եպիսկոպոսը ու էջմիածին ուղարկէին: Սոյն խնդրանքը պաշտօնապէս հանրապետութեան վարչութեան յղեցին Խորէն եւ Գէորգ արքեպիսկոպոսները նոյեմբեր 7, 1931 թուականին, նշելով որ Վրթանէս եպիսկոպոսի «դատը տեղի է ունեցել, եւ նա այդպայցեղ է եղած մեղադրանքներից» (ՎԱԽ. 238): Բաւական կազդուրուած իր հիւանդութենէն եւ բուժարտաւայ վիճակէն, Վրթանէս եպիսկոպոս Մայր Աթոռ մնաց հակուրութեան տակ, ուրիշ որպէս թեմակալ սարկը 12 թուակիր տեղեկագիր մը ներկայացուց Գերագոյն Հողեւոր Խորհուրդին, զերուցանելով եկեղեցիներու, վանքերու եւ քահանաներու վիճակի մասին: Իր տեղեկագիրը դառն եղած է եւ յուսարեկ, քանի որ, կ'ըսէ, «ներկայումս թեմիս բոլոր եկեղեցիները վեր են անուած դպրոցական հասարակական այլ եւ այլ հաստատութիւններին»: «Գոյոր քահանաները ստանց բացատրութեան հրամայել են իրենց կողմից» ու դարձեղ ուսուցիչ կամ Հողագործ: Իսկ վանքերու մասին, յանուանէ խօսելով կը նշէր Ջրաբերդի շրջանի Գանձասարի Ս. Ծովհաննէս Մկրտիչ անուամբ վանքը որ 1925 թուականէն ի վեր առաջնորդանախտ եղած էր, որուն հոգածութիւնը յանձնուած էր այրի կնոջ մը եւ իր հիւր գաւակներուն (ԱՆԴ 242): Ամալասի Ս. Գրիգորիայի վանքը իր գոյքեղով

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏՔԷԳԵԱՆ

պետականացրած էր, եւ Երից Մանկանց վանքն ալ 1930 թուականի եկեղեցարժէն քանդուած: Վրժանէս եպիսկոպոս այլեւս անհրաժեշտ նկատած է վերադառնալ Արցախ՝ իր թեմը, սակայն պետութեան ճնշումով Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդը հարկադրուած եղած է շարտունէութեամբ առաջնորդը երթալու իր պաշտօնին՝ Լեւոնային Ղարաբաղ: Այս պատճառով իր ապրիլ 4 գրութեամբ (ԱՆԴ 258), Վրժանէս նորընտիր Խորէն Ա. կաթողիկոսին կը դիմէր վրդովմունքով թէ էջմիածնի Հոգեւոր վերին իշխանութիւնը շէր կրցած արտօնութիւն ձեռք բերել իր մեկնումին համար զոր անհրաժեշտ կը նկատէր, եւ թէ կաթողիկոսը անձամբ յայտնած էր իրեն թէ «Զեզ թող չի սրում Ղարաբաղի թեմը գնալու եւ դորա համար էլ Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդը որոշել է որ դուք այլեւս չմասնակցէք Խորհուրդի նկատելին» (ԱՆԴ): Վրժանէս իր նոյն գիրով Խորէն Ա. կաթողիկոսին կը պնդէր ճանշալ զինք որպէս Արցախի թեմին առաջնորդ եւ անդամ Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդին, «վիսադատական» գտնելով նման վերաբերմունք իրեն նկատմամբ: Վրժանէսի ճակատադէպն էր այլեւս Արցախ չվերադառնալ յատկապէս Ատրպէյճանի համայնալար պետութեան արգելքին պատճառաւ: Իրեն կ'արտօնուի Պաքո: Երթալու ու հոնկէ հոգալ իր թեմի կարիքները: Հոն ալ կը վախճանի 1933ին, դառնալով վերջին առաջնորդը պատմական այդ թեմին, որմէ ետք Արցախ կը մնայ անտէրունջ յաջորդող վաթսուս տարիներուն: Հետագային Վազգէն Ա. կաթողիկոս 1967ին, միայն մէկ անգամ, կարելութիւնը կը ստեղծէ այցելելու Արցախի հնադարեան վանքերը եւ տրոփելու տեղւոյն հայերը: Եպիսկոպոս մը չընանակել կարելի չըլլար մինչեւ 1988 թուականը: Հակառակ այս դժբախտ վիճակին Արցախի հայութիւնը մնաց իր հողին կառչած, տարաօտարին լուծը, եւ սակայն պահեց իր ինքնավարութիւնը:

3409. ԽՈՐԷՆ Ա. Ի ՆԱԽԸՆԹԱՅԸ

Խորէն արքեպիսկոպոս Մուրաթէգեան 1923էն ի վեր կը վաղէր Մայր Աթոռի տեղակալութեան պաշտօնը Գէորգ Ե-ի յատուկ տնօրինութեամբ, որմէ առաջ արդէն ստանձնած էր Արարատեան թեմին փոխանորդութիւնը: Իր մասին յաճախ գրած ենք որպէս խոհուն եւ նուիրուած Հոգեւորական, միշտ Մայր Աթոռի կողքին կանչուած որպէս նուիրակ, քաջ միաբան, թեմակալ եւ խորհրդատու ու սպա նախանդամ նորակազմ Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդին, մասնաուրաքար Խորհրդային իշխանութեանց առաջին տասնամեակի դժնդակ տարիներուն: Մուրաթէգեան ծնած է Թիֆլիս 1873ին, եւ եկեղեցական ուսմանց ընթացքը յաջողապէս աւարտելէ ետք Թիֆլիսի Ներսէսեան վարժարանէն նեղա, մի քանի տարի Զուիգեղաց համալսարանի բարձրագոյն դասընթացներուն ալ հետեւած է որպէս ազատ ունկնդիր: Ռուսացութիւն վարած է չըջնի կուսակցութեան մէջ եւ 1901 թուականին դասակրօն քահանայ ձեռնադրուած է Սեւանայ վանքին մէջ Ասորդիս եպիսկոպոս Փիղոյեանէ ու դարձած միաբան նոյն վանքին: Պաշտօնավարած է Պալաղխի մէջ իբրեւ առաջնորդական փոխանորդ: 1903ին Զարական կառավարութեան կալուածներու բուն գրաւման ատեն, իբրեւ չհամակերպող պետական տնօրինութեանց, Խորէն վարդապետ Մուրաթէգեան արքայուած է Ռուսաստանի Արիօղ քաղաքը (32.ՄիՌ-377): Յետոյ կրճալ Վորոնցով Դաշկով փոխարքայի միջնորդութեամբ ազատուելով վերադարձած է Նոր Պալաղխ իր պաշտօնին: Մատթէոս Բ. Իզմիրեան կաթողիկոսի կողմէ Արարատեան թեմին փոխանորդ կարգուած է, որուն վրայ 1910 տպանմաներ 19ին Իզմիրեանէ եպիսկոպոս ձեռնադրուած է, ինը օժակիցներու հետ միասին (3179): Ամերիկայի թեմին համար հայրապետական նուիրակ կարգուած է Գէորգ Ե-էն, ուր եւ գացած է

«Ազգապատում»ի Դ. Հատորի Բ. Գիրքէն
 Բաղուած